

թեան Հռովմայեցւոց ( Եկեղ. Պատմ. Էջ. 64 ) : Խսկ Խորենացի կ'ըսէ և Եւ Եղե պատերազմ՝ ընդ նա ( Հերովդէս ) և ընդ Արեւ վասն անարգանաց գտտերն . յուրում սաստկապէս հարեալ սաստակեցան զօրքն Հերովդի յօդնականութենէ քայլացն Հայոց , որպէս յաստուածա . յին գողցես տեսչութենէ , վրէժս հատուցաննել ընդ մահուան Մկրտչին « ( Բ. Իթ. ) . Հոս ալ Մովսեսի աղջիւրն մի միայն Յովլեապոս է , որ Արգարու միայն կուտայ գործել : Ուր որ Յովսեապոսէն կը հեռանայ , յայսնի նպատակ ունի հայկական վիպասանութիւն կամ հայ ազնուականաց նախապաշարումն նախապատուել : Որով կուկուլոս՝ Վայկուն յելուզակ մը կ'ըլլայ ( Բ. Ժ. Զ. ) . Բարզափրան՝ Ռշտուննաց նախարարութեան նահապետ կը դրուի ( Բ. Ժ. Զ. ) . Պակարոս տակառապետին տեղը գնէլ ոմն 'ի տանէ գնունեանց կ'անցնի ( Բ. Ժ. Թ. ) , որոնք ժառանգական տակառապետք էին հայ թագաւորաց , և ետքէն

ալ շատ անդամ զնէլ անունը կրեցին : Ենք Հերովդանոսին ազատութիւնը Պարթեաց գերութենէն պատմելու համար՝ Խորենացին վիպասանութիւն մը կը շնէ ( Բ. Իթ. ) , որով Բագրատունիք հայրենի կրօնը կը թողուն ( Բ. Իթ. ) . Ազգարաւ Հերովդէս Անժիպատրի դէմ ըրած պատերազմին զօրավարն Խոսրէն արծրունի էր ( Բ. Իթ. ) , որ Սանատրկոյ պատմութեան մէջ ալ յիշուի ( Բ. Լ. Զ. ) . Այս մասը շատ կը հեռանայ Մովսեսի պատմութեան միւս մնացած ամբողջ լութենէն , իր արտաքին ձեռմն . Արշամ , Ա. Արտաշիսին որդին ըլլալով , ըստ Խորենացւոյն , Տիգրանայ և Արտաւազդայ այս պարապոյ միշացներն պարզ ձեռք խառնուած են , իրաք ալ չկան ասոնք՝ Սերէսոսի զրոց Մարտրասէն եղած քաղուածին մէջ , որուն վրան խօսեցանք քիչ մը վեր :

Կը շարունակուի :

## ԱՐՏ ԳԵՂԵՑԻՆ

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԻՊԱՍԱՆԱԿԱՆ

Ա. Յ. ՊԱՐՐԻՒԵԱՑ

ԳԼՈՒԽ ԺԷ :

Հայոց ծոր

Տեսան հայկական արծուքք որ իրենց բոյները անթիւ բազմութենէ պաշարուած էր : Լերանց գագաթունքը , սարերն , բարձրաւանդակներն ու զառ 'ի վայրը զինուորներով լեցուեր էին : Դեռ գրօշոնք չէին զանազանուէր , և ոչ խսկ կարելի էր հաշուել խառնազանն բազմութեան թիւը . բայց կը տեսնուէր հեռուէն , և իրականէն աւելի մեծ կ'երեար ետսութեան անթիւ գումարտկաց շարժումը :

— Անմահ յիք , — գոշեց Ամրատ , դիտելով չուրիշանակի լայնատարած բլորները , որոց մէջն կ'երկայնէր Եփրատ երա-

դասահ : — Ինչպիսէ՛թանձբախիտ անտառ մը զինուորաց :

— Անհամար բազմութիւն , այս , բայց ոչ զօրութիւն , բայս Վաշտակ , գոռազութեամբ սոք Ելալով : — Կիշնան լեռներէն ու կը փախչին գաղտավայրէն , ինչպէս կ'ընեն սովորաբար աւագուտ անապատին մէջ : Ինձի աւելի մտածել տուողն միւսներն են որ կը յառաջն ճախակողմեան գեատիէն :

Այսպէս ըսելով Տարբազու իշխանն , կը ցուցնէր մատոնանիշ ծիւաւորաց բանակ մը , որ գուրս կ'ելլար հովանին խորերէն : Բարելացւոց աջ թեւոյն յառաջապահ զօրքն էր , որ տեղեաց անձկութեան համար նոյն կողմէն կը յառաջէր , թողով իր ու բանակին կենդրունին մէջ Եփրատ գետը :

— Բաժնուած է զօրութիւննին , — ը-

սաւ Ամբատ, յաջողութեան ու յաղթութեան ձայնով մը:

— Կրնայ ըլլալ — պատամիսանեց Վաշդակ դառնութեամբ: — Սակայն շատ աւելի մեծ բազմութիւն մ'եկած պիտի ըլլայ դիրութեամբ աշխաղողմեան գետափէն: Նախապահնին է Երկու կողմանէ պատրաբել ու նորամանիկութեամբ շրջապատել զմբուք: Բայց Աստուած վկայ, ինչուան որ իթնաց յեռներէն այդ անհամար բազմութիւնը, մենք երկու կը ճեղքենք դաշտավայրին բանակը, ու անկեց ետքը գժուարին կ'ըլլայ կրիին մրութիւնը:

— Հայ քեզի Ջրուան, — ըստա գեղեցին թիւ, որ կեցեր էր քիչ հեռու, մտադրութեամբ կիսենով չորս կողմը: — Իրաւ ցրնէ առաջին ճակատը կոյառաջէն, և մօտ է Խշունեաց անտառակին:

Ոչմարդիս էր թագաւորին ըստածք: Վասն դիմինչեն բարելաց: ոց աջ թիւ ըոր կը բաշկանար Մարաց ծիւարիներէն ու Մարտու տշիարհին աղեղնաւորներէն, կը յառաջէր գետոյն միւս կողմէն, ջանալով հուն մը գտնալու, կենդրունն ու ձախ թիւն համարձակյառաջ կուգար այն լայնարձակ գաշտին վրային զոր ճեացուցեր էր Եփրատ ողողմամբ՝ իր աղաղողմեան եղերացը վկայ, Քաշացի աղեղնաւորաց շատ մը վաշտիր Պայասուու պարսուորաց հետ խառնուած՝ առջև էն կ'երթային, լայներով պատերազմին ճակատը, որոց աղեղունքը ուսերնուն վրաց լորած էր, պատրաստք նետահարելու առաջին թշնամին որ հանդիպի: Խոկ կառքերը որ երրորդ շարքը կը կազմէին չեն տեսնուիք զինելոց այդ խուռն բազմութեան մէջէն:

— Եսա աղէկ, ուրեմն ինչ պիտի ընենք արքայ, — հարցուց Վաշդակ, թշնամուն անթիւ բազմութիւնը դիտելէն ետքը: — Թողունք ու բնիւն որ դեռ յառաջնեն ու դիմեն վրանի՞ պատերազմի օրինաւոր կարգոք:

— Ոչ. — գոչեց թագաւորը: — Վասն պարսուորք գարանած են Խշունեաց անտառակին քոյն: Իրենք որ բազմաթիւ են ու զօրաւոր, կը սկըսին պարսաքարել բարելաց: ոց կեծելազորը, և մենք կը լրացնենք իրենց գործը դիմելով վրանին ճիւարձակ՝ խառնակութեան ատեն Որոնք որ մտքերնին դրած են, — կրկնեց թագաւորը բարձրածայն, որպէս զի ամեն մօտ եղողներն լսեն, — ամենայն ծանր վլուածաց զիմազրաւելու հայրենեաց ֆրկութեանը համար, պէտք չէ որ տարակուսին այս բանիս վկայ: Մատածել կուտան ինձի մէկալներն միայն որ կը յառաջնեն վարդէն, և տեղ տեղ կենալով ճիւաւոր-

ներ կը զրկեն իմանալու գետոյն հուն կողմէրը:

— Պատերազմական արուեստ, — գուշեց Տարրազու իշխանը ծաղրածութեամբ: — Գետոյն հուն կողմէն անցնելով, իրենք իրենց բանակը կը վտանգեն:

— Աղէկ կ'ըսնս, իմաստոնդ վաշդակ: Կ'ուղին խաբել զինեզ որպէս զի յառաջինք տկար Թողով մեր բանակը, որուն վրայ համենին յարմար առթիւն: Ուրիմն կը մնաւել որ այս բարձանց վրայ սպասելու է: Երթան Տարրազու աղեղնաւորներն ու ծածկուին այդ երկը կարգ կաղամախեաց տակ: Հօնկէց և ոչ թէ ուրիշ կողմէն պիտի փորձէ թշնամին անցնելու զդեմուր, և ջանան ամենայն կերպով արգիլելու: Դու ինքն ու ճանանք ու սիրելի ես զօրացդ, պահպանէն ողյու դիրքը: Մերամենէն տկար կորմը հօն է, անոր համար փորձ ու պրամիս զօրասպետի պէտք կայ:

Սյազէ խօսեցաւ պատանի թագաւորն. և Վաշդակ լու ըմբռնելով ըսածին ոյժը, դիմեց ուր կ'ըսէր թէ պէտք կայ իր ներկայութեանը, որպէս զի շարէ իր աղեղնաւորները գետոյն ուսենեաց երկայնութեամբ, և գնէ ծածուկ տեղ ճիւարձաց ու հունեակաց զօրաւոր գունդ մը, կաղամախեաց անտառին եանի դին:

Ինչ որ գուշակեր էր Տարրազու իշխանն և ինչ որ կրկներ իրեն հետ թագաւորը, բոլորն ալ ստոյգ էին: Մարք թէ և գանդազութեամբ, այլ կը յառաջին միշտ, առանց գնետը անցնելու փորձ փորձելու զորը ընելու համար կըսպասէն որ պատերազմը սկսի նախ միւս գետափիք, և յաջող ելք ունենայ:

Բայց Հայոց թագաւորը կ'աշխատէր ՚ի դիրէ հանելու թշնամուն խորհուրդն: կը մտածէր որ իրենց գլխաւոր զօրութիւնը պիտի ամփոփուէր անշուշտ ըլլաց ու գետոց մէջ տարածուած գաշտագետինը, զոր կը անենար դիմացը. և անտարակոյս հօն էր նաև Շամիրամ իր զօրնենտիր բանակովը ու պատերազմական ահաւորագոյն գործինուովը: Եւ իրաւ ցընէ տեսաւ բարձրէն կառքելը, որ ծածկուած էին բաքելական բազմաթիւ հեծելազորուն ետեղը:

Կը մօտենար մէկ կողմանէ թշնամուն յառաջապահ զօրքը. որոնց յանկարծ վարանիլը, ոմանց գետին իշխալը և օդոյ մէջ փոշէի ամսն հաստատեցին որ մօտեցներ էին Խշունեաց անտառակին, և Վասն պարսաւորներն կ'արգելուին զիրենիք քաշութեամբ:

‘Քոշացի աղեղնաւորներն վախցան ՚ի սկզբան՝ տեսնալով թշնամուն անակնկալ

յարձակումը, Ելան մէկէն բարձր տեղ մը  
և ծածկուելով ծառոց տակ, կը նետահա-  
րէին անտեսանելի թշնամին, այլ վայրա-  
պար, վասն զի ծածկուած էր աչքերնէն  
անտառակին քով բարձրացած սեպացեալ  
ժայուից ետեւը:

Բարելացիք տեսնալով այս անյափողու-  
թինը, ետ քաշուեցան, Միայն մէջերնէն  
գունդ մը՝ վահանով, նիգակով ու կարճ  
սուրերով զինուած, դիմեց արշաւակի լե-  
րան վրայ, որպէս զի մազլցի վրան ելլայ  
ու հալածէ անկէց նեղացուցիչ պարսաւոր-  
ները:

Արա տեսնալով այս բան՝ չի խոռվե-  
ցաւ. Գիտէր որ պարսաւորաց Համանա-  
տուն Տիգրան որ, այր քաջ և աներկիւղ  
պատերազմական. և չէր տարակուսեր որ  
բարելացիք պիտի հասուցանէին մէկէն  
իրենց յանդընութեան վրէծը. Յիրաւի  
չէին զադրեր բարերն ՚ի տեղալոյ. և ծա-  
ռերն որոնց տակ ապահներ էին աղեղ-  
նաւորք, տերեւ աթափ եղան իրը կարկասա-  
հար. Յարձակումը փորձող գունդն ետ  
գարձաւ խառն ՚ի խոռւն, քարանց հեղե-  
ղէն նշաւակ ըլլալէն ետքը, առանց կարե-  
նալու ընդդիմանալ այդ յարձակման, ոչ  
Պայտաստու պարսաւորներն եւ ոչ վուշացի  
աղեղնաւորք: Ամսանման կը թըռչէին օդոց  
մէջէն նետերն, քարերն, և կասարոյ ու  
նաւիք Կտորուանքն, կը խորտակէին պա-  
տերազմուց սուրերը ձեռքերնուն մէջ,  
կը թափանցէին զրահից մէջէն, կոստոնուին  
վահանաց վրայէն, դուրս կը պայթուցա-  
նէին աչքերնին, և խորտակէլով գանկեր-  
նին կը թափէին ըղեղնին:

Ուրախութեան աղաղակներով ողջու-  
նեց հայկական բանակը Վանայ պարսաւո-  
րաց այս յաղթութիւնը:

Բայց ինչ էր եղածն. Հրաշէկ գունտեր  
կը բարձրանային բարելազական բանակին  
մէջէն, կը պատուէին օդը, ու կը տեղսցին  
Խշանեաց անտառակիլ վրայ: Համիրամ  
տեսնալով որ Մարդ գեռ չանցան գետը և  
ոչ ալ կրնային անցնիլ, որովցեատե թշնա-  
մին իմացաւ խորհուրդներն ու կը հակէր  
այդ վտանգաւոր անցրին քով, և մտածե-  
լով դարձեալ որ հեծելազօրն ու պատե-  
րազմական կառքերն չէին կրնար անցնիլ  
անվտանգ այդ քարանց հեղեղին տակէն,  
յառաջել տուաւ մէկէն մեքենայները ձա-  
խակողմէն զորոնք յարմար տեղ զետեղե-  
լէն ետքը, կը տեղար վրանին նաւիք մէջ  
թաթառած նետեր ու բորբոքեալ կարոյ զըն-  
տակներ, նորբոքեցաւ անտառակը, ծա-  
ռերն ակըսան նայթիլ բոցածախ, թանձը  
ծիսոյ ամսեր բարձրացան օդոց մէջ, մթագ-

նեցան երիխնք, կուրացան զօրականք, և  
կամաց կամաց սկլան տեղի տալ:

Տեսաւ Արս որ վուանգաւոր պիտի ըլ-  
լար բողոք բանակին Վանայ պարսաւորաց  
այդ անյաջողութիւնը, ուստի անապարա-  
նգ իջաւ բարձրաւանդակէն:

— Սրիք, հեծեալք Արմաւրայ: — գո-  
չեց պատահին որոտաձայն, — յարձակման  
ժամ հստած է:

Թագաւորին այդ հրամանին պատաս-  
խանեցին ամենքը բարձրադոց աղաղակա-  
կաւ. Արմաւրայ քախերն թուլացուցին մէ-  
կէն իրենց հրաշունչ երիխլսրաց սանձերը,  
ամփոփեցին սրունքնին, պատրաստեցին  
նետերը աղեղանց կամարին զրայ. սկը-  
սան արշաւել, և քիչ ասենէն կորեցին  
աշխուութեամբ զիրենք յանդուուն թշնա-  
միէն բաժնուու միջոցը: Բարելսական զօր-  
քերն սկըսան ետ քաշուիլ, փափչիլ, իրա-  
րու վրայ իջնալ, չկարենալով զիմանալ այդ  
բուռնյարձակման: Վանայ պարսաւոր-  
ներն ճանչնալով բարեկուու գրոհը, մէկէն  
բարձրէն վար իջնան, որոնց ետեւէն դիմե-  
ցին Արարատեան լինացիք, ձեռքերնին  
երկայն երկաթածայր գաւազաններով:

Համիրամ պատերազմական կառացը  
բարձրէն տեսնալով օդոց մէջ բարձրացած  
փոխին Արմաւրայ հեծեանալսերէն, պատուի-  
րեց հեծելազօրուն որ նրկու թե բաժնուի,  
արձակ թողովով մէջ աեղն, ուր զետեղեց  
կառքերը: Խսոնք սասարիկ ծանր էին և իւ-  
րաքանչիւրոց քիջն երկաթածայր զօրացած  
ըլլալուն, կրնային արգելք ըլլալ հայկա-  
կան զօրուն բռնութեան առջն:

Հարժեցան կառքերը, և մեծաւ շառաչ-  
մանք զարնուեցան շարժուն պարսպաց  
շընչաւոր կրծոց գէմ: Հայք իմանալով թըշ-  
նամեռյն միտքը, փոխեցին ուղղութիւննին  
և յարծէկնցան թշնամւոյն կողմէնակի թևոյն  
վրայ և սկըսան նեղել հեծելազօրը: Նոյնը  
ըրին և վանայ պարսաւորներն ու Արա-  
րատեան իեռնցիք, առաջինքն կը տեղային  
քարանց կարկուտ մանցողով կատաց վրայ,  
և միւսերն ձիոց կողերը կը պաշտպանէին  
սրածայր երկաթներով: Երկու կողմանէ  
ալ ահաւոր էր պատերազմը, և կառքերն  
ճամբուն վրայ արգիլուելով, խառնակու-  
թիւն ընկաւ բանակին մէջ, և սկսան  
կոտորել զիրար անխնայ, Վիրաւոր ձիերն  
կը կանգնէին յոտս, ոմանք կը խորտակէին  
լուծը, այլք կը տապալէին կառքերը, հէսք  
աչքերնին կորսընցնելով կը զարնուէին  
գլխով զիմացի կառաց անիներուն, և  
ոմանք շնչասպառ ու արձակ քաշերով կը  
ձգէին գետնաբարչ կիսամեռ կառավարը:  
Այս կերպով երբ քարելազական կառքերը

փեացան, որովհետեւ քիչերն կրցան ճամբայ բանալ թշնամունին զօրացը մէջէն, և անոնցմէ առ և ոչ մին կրցաւ վերադառնալ պատմելու իր ըրած քաջութիւնները։ Արարատեան լեռնցիք օգնութեան եկան Արմաւրայ հեծելոց։ Սշիուծութեամբ մտնալով պատմապոմողաց մէջ, իրիվարաց փորերը կը ծակէին, սրունքը կը խորուակէին, կը յարձէկէին վազրի նման, շրուջ կը պատէին զթշնամին, գետին կը ճգէին, միոց ոտքին տակ, արեան ճամկ մէջ։ Բարեացիք ջարդուելով ցրուեցան այդ անպարտելի զօրութեան առջն, ու կրցածնուն չափ կը փախչէին։ Աղազակն ու գոռումը որ կը բարձրանար յերիխն, նշան էր հայկակն զօրացայթիութեան։

Այս միջոցին քաջն Վաշգակ կը վշտանեմք որ անգործ մնացիք էր կաղամախիւաց ստուերին տակ։ Իր զինուորներն իսկ լսելով իրենց ընկերակցաց աղազակը որ միշտ աւելի անզսիք կ'ըլլար հովտին մէջ, սկըսան ցաւիլ մեծապէս։

— Այս միջոցին քաջն զթշնամին, կը հայածն սուսարամերկ, և մենք կեցիք հնք հոս անգործ և առանց փառաց։

— Կը լսենք յաղթութեան ճայները ու շնչք շարժիք։

— Կիսելու միւս գետափաւնքը եղող հեծեալները։

— Այդ քարէ արձանները, որ ալ շարժելիք չունին։ — կ'ըսէին իրարու Վաշտակայ զինուորները։

— Համբերութիւն, քաջք. ինչ կրնանք ընել, — կ'ըսէր իրենց Տարրացու իշխանն հաւասար տհաճութեամբ։ — Այս է պատերազմի ճակատագիրը։ Եթէ սլանալու ըլլանք հօն ուր կը պատերազմի մեր թագաւորը, քանի որ պէտք չունի օգնականութեան, այն ատեն դիմոցի հեծելոց գունդերն, որոնք կարծես երթալով կը բազմանան, կ'անցնին մէկէն զգետը, ու կը յարձէկին փրանիս ի թիկանց։

Բայց այս միջոցին, հօն ուր կը ցաւէին Վաշտակայ զինուորներն որ չի գտնուեցան, կը շարունակուէր սակաւին ոչ թէ պատերազմի այլ կատրածք։ Այս զարհութելի էր, և կարծես կոսորածոց աստուած մը դարձեր։ Տեսնալով վերջապէս որ գատարկացաւ գաշտը իր առջն, իբրև խոհեմ զօրապետ, հրամայեց զօրացը որ ամփոփուին։ Վախնալով որ ըլլայ թէ շափազաց վլատահանալով ունեցած յալողութեան ցրուին անհօգութեամի ու կորսընցնեն յաղթութեան արդիւնքը, որուն փրայ, ճշմարիտն ըսելով զեռ ապահովչէր։

Հատ աղէկ մտածեց պատահի Քադա-

ւորը։ Փոշւոյ ամապ մը կը բարձրանար հեռուէն։ Բնելայ սպիտակ ծիւաւորներն որ կը հասնէին ի գրէմինդրութիւնն է կը գողար գետինը երիվարաց զոփիւնէն։ կը մօտենար, փոթորիկ մ'էր որ սփրտի ճայթիք։

Արա հրամայեց զօրացը որ ետ քառուին։ Գետին կողմէ եղած ծառատուննկը կինար ծածկէ և առանձի Արմաւրայ հեծեալները։ Բարելացւոց խորտակեալ կառքերը կը բնային արցւէլք ուղալ ճամբուն վրայ, և անոնց ետև պատսպարուիլ Ծըկերտի ազեղնաւորներն, Վանայ պտրաստորներն ու Արարատայ լեռորդիքը։

Հայր աղաղակաւ ընդունեցան զթշնամին և սկըսան թափել վրան՝ նետից, քարանց, ու կապարոյ հեղեղ մը, Նորարական բիբուն առաջին ճակատը պատեսեցաւ, և փոխանակեց իրկրորջն, որ առաջնոյն բախտը պիտի ունենար, Մեծ արգելք մ'էին ճամբուն վրայ զիաթեւալ ճիերն, յորոց կէսք կառաց անիւներուն տակ կ'երթային, և կէսք արգիտուելով աստ անգ ցրուած սանձերէ յերկիր կը տապալէին։ Սկըսաւ այն ատեն ճակատ առ ճակատ կորի մը, գծնդակապայոյն ու ահաւորադոյն։ ոտնակին կ'ըլլային վիրաբուք, և անոնց պատառուուն մարմնոյն վրայէն կը պատերազմէին ողջ մնացողներն ։ Հսկայից էր պատերազմը և ոչ հասարակածին մարդոյ։ Կը հեծէին անկհալք, կը հայկոյէին մահացուք ու կը մոլեգնէին կենդանիք։ Բնելայ սպիտակ ծիւաւորաց գլուհիք բալաստ որոտածայն կը կոչէր զԱրա, ի մարտ կը հրաւիրէր, և կ'երգենուք արիւնը խմելու։ Լսեց զայն Հայոց թագաւորը ու իր փորձէր ձիովք ճամբար ցանալու դէպ ի վայրագ փուշցին բայց յոյն միջոցն Ֆիդրան պարապար մ'արձէկեց, հարուածեց ամբարտաւանին կուրծքը ու տապայեց յերկիր։ Ընձառիւծի արագութեամի վագեց ասպագիականց լեռնէն վար, և թշնամոյն հեծելազորուն մէջէն անցնելով քաջաւութեամբ գնաց տիրելու բալսամայ գիական, ճգելով ետևէն բոլոր վանայ պատուունները։ Վազեցին նայնակու անկելոյնց մարդիկիը, խնդիրը իրարու յաղթել չէր, այլ տիրել ազնուական աւարոյն։ Երկար ատեն բանը անորոշ մնաց այդ խառնակութեան, շփոթութեան, ու մարմնոց անկանոն շարժման մէջ։ Վերջապէս երկեցաւ Ֆիդրան ձիռն գաւակին վրայ, սեղմելով հերացը մէջ ամփոփած բալսամայ գլուխը, ու կը ցուցընէր ուրախութեամբ իր ընկերացը, որոնք ժողովեր էին չորս կողմէ։ Բայց երկար չի տևեց եղկելայն ուրախութիւնը. չեց օգոյ մէջէն նետան, մինեցաւ պարանոցը, և ընգ-

Հատեց մէկ վլյորկեանի մէջ կենացը հետ  
բոլոր ամբարտաւան խորհուրդները:

Բայց Արա, որովհետու նուիրական բիւ-  
րը խորտակուեր էր, հրամայեց Արմաւ-  
րաց հեծելոց որ անտառակէն եղան: Կ'ել-  
լան ասոնք ու կը խառնակէն թշնամոյն  
զօրաց կարգը, և Արարատեան լեռնցոց  
հետ միանալով, որոնք արդէն յագեր էին  
արեամբ, կը սկրսին կոտրել զթշնամին  
իրք յափշտակիչ ագռաւուց խումբ մը:  
Ահա ո՞որ անսարան:

Ոչ ոք կրցեր էր երբէք ընդդիմանալ բա-  
րելացոց զօրութեանը: Ելիմայ հովտաձո-  
րոց մէջ, բակորից դաշտաց վրայ ու ին-  
գոսի ափունքը, այդ պատերազմի դիւցա-  
գունքն միշտ խորտակէր ու ցրուեր էին ա-  
մենազօրաւորագոյն անգամ բանակները:  
Խսկ հիմա հօս, Հայաստանի կրճի մը մէջ ար-  
գիտած ու շփոթած անսարաւու պիտի ըլ-  
լային անարգ պարտութեամբ: Խառնակու-  
թիւնն ամիրեր էր մէջներնին, կոյր, վարա-  
նեալ, կեղեքեալ ողորմելի զօրաց բանակ  
մը դարձեր էր, որուն մէջ մտնելով մար-  
դադէմ գաղանքն, անխնայ կը կոտրէին  
ու արեան մէջ կը խեղդէին:

Թագուհին կը տեսնար զիբենք պատե-  
րազմական կառացը բարձրէն, ու կ'ըսէր  
ինքն իրեն զարմացած: ինչու չեն յառա-  
ջեր բելայ հեծեալներն, ինչու գեռ չի բա-  
ցին ճաման: Կը ճանչնար ու փոքր էր  
հայկական զօրաց արութեանը, և գիտէր  
որ գիրքերնին ընտրելագոյն էր: բայց այ-  
նու հանդերձ չէր սպասէր այնշափ զօրա-  
ւոր դիմագրութիւն մը:

— Անտարակոյս, — կրինեց թագու-  
հին, — թագաւորը անձամբ կը պատե-  
րազմի:

— Անտարակոյս, — յաւել Փաղեկ, իր  
զօրավարացը մին. — իթէ ինքն զօրացը  
գլուխ անցած ըլլար, այնչափ քաջութեամբ  
չէին պատերազմիր: Ահ քիչ է իր գոտիւը  
ի վրէժ և ՚ի հատուցունն մեր կրած վեա-  
սուցը:

Համիրամ չի պատասխանեց Փաղեկայ  
այդ վրէժիննիցի խօսքին:

Խսկ իմ զօրքերս, — աղապակեց մի-  
այն, — պիտի մեռնին առանց հետերին  
ըլլալու ու նոյն վտանգներէն անցնելուու:

— Թագուհի ամենազօր, — պատաս-  
խանեց ուրիշ մը, — կարենոր է քու ներ-  
կայութիւնդ հասարակաց դրկութեան հա-  
մար:

— Ահ: իրեն ալ այսպէս խօսած պիտի  
ըլլան իր խորհրդականները, անոր համար  
պատերազմի մէջ է հաւասար իր յետին  
զինուրին: Արէ Փաղեկ, պատրաստ ըլլան

փիզերն . Երթանք, վազենք պատերազմի  
գաւողը, խրախուսենք մեր զինուրները:

Նարծեցաւ թագաւորական կառքը, զոր  
կը ձգէին աշխաժութեամբ չորս զոյգ կը-  
արին ձիեր: Սակայն թագուհին զգործը  
ուղածին ու կարծածին պէս չի գտաւ:  
Խորտակուեր էր արդէն նուիրական բիւրը,  
ուստի ապրուներն վախսուսական էր հան-  
դիպէին իրեն ճամբուն վրայ, զրոնց անո-  
գուտ մեծ կը կանչէր ու կը խրախուսէր  
՚ի մարտ: Վերցարատերի խառնակութիւն  
մէջ տիրեց թագուհւոյն չորս կոզմը. ա-  
ռանց ձիավարի ձիեր, որոնք շնչասապատ  
էր վախսէին ՚ի կամ ձգելով իրենց փորո-  
տիրը. և այլք ետևնէն քաշիով կիսամենու  
հեծեալը, ստբը ասպանդակին մէջ, և շա-  
տերն սասարիկ վախցած, գէպ ՚ի գետը կը  
դիմէին յուսահատ:

Թագուհւուն ահագնահայեաց աշօք զի-  
տեց առ վայր մի այդ վաստակիր բանա-  
կը: — Յառաջ, — գոզեց իր զօրացը. և  
իջնալով կառքէն, հեծան ձիուն վրայ, շո-  
ղացնելով նիզակը ձեռքին մէջ: — Յառաջ,  
արիստիրա որդիք Աքքատից: Ցիցեցէք որ  
միշտ ձեր հարկատուներն եղած են այդ  
գոռող լեռնցիրը. յիշեցէք որ միշտ յաղ-  
թական ելած էր ամեն պատերազմէ: Դիտուարին էր անցըը, անոր համար տե-  
ղի տուալ մեր հեծելազօրն պարաւաոր  
պէտ հովուաց առջին: Այրտ ըրէք, քա-  
ջակերուեցէք, չըլլայ թէ ինստան վրանիս  
Արմաւրայ կանայք, ձմեռուան գիշերները  
ընկերութեամբ իլիկը գարձուցած ատեն-  
նին, կայեցէք արդէն մեր հազարաւորներն  
լեռներէն իշնալու վրայ են. կ'երեան ըր-  
ոց վրայ, և քիչ ատենէն պիտի հասնին  
գահավիժօրէն: Յետին ճիդ մ՛ալ, ովք քա-  
ջասարիտ գուշացիք, և յաղթութիւնը մերն  
է: —

Պատերազմը իր վերջին շունչը հասեր  
էր: Հայկական քաջազօր զինուորներն կը  
դիմէին գաշտավայրը իրը ուռուցեալ հե-  
ղեղ մը, խորտակելով չորս կոզման թում-  
բերը: Բայցյանկարծ կեցան ձիերը, կը  
խնինջին, կը կանգնէին յոսս, կը չնչին  
ու կ անսատէին մտրակին: Ինչ էր պատ-  
ճառը: Դիմացնին սեագոյն մեծամեծ ար-  
գելքներ կը տեսնային, փիզերն էին, պա-  
տերազմի նոր գործիներն, զրոնց Համի-  
րամ հետը քերեր էր ինդոսի ափունքէն: Հայաստանի ընունցիրը երբէք պատերազ-  
ման չէին այդ գաղանաց դէմ:

Կը յառաջն Ծրկերափ աղեղնաւորքն ու  
կը սկրցին նետահարել, բայց նետներն չէին  
զօրէր այդ երկաթապատ հակայից գէմ:  
Յառաջ կուգան սպառնալից սեամարմին

փիզերն, ու հայկական արութիւնն երկրորդ անգամ կ'արգիլուի նորէն իր ճամբում վրայ:

Հայոց թագաւորը կը դարձընէ աչքը միւս գետափունքը ու կը տեսնայ որ Մարք խանեալք հօն, գեռ շարժման նշան մը չէին տար: Այն ատեն մէկէն պատգամաւորութիւնը կը զրիէ վարդիկէ վարտակայ. պատուիրերով որ հանէ իր բանակն հարերի եղածին չափ զօրք առանց իրեն վաս հասնելու, ու զրիէ գետոյն աջակողմնան ափունքէն, յարձեկելու եղիցից վրայ 'ի կողից: Արա մէկ կողմանէ կ'ընդդիմունար թշնամոյն, այլ վայրապար: Մեծամարմին կենդանիներն իրենց պարանոցին վրայ նստած պահապանաց մտրակէն գրգռուելով, կը վազէին Հայոց անպատապար գունդերուն վրայ շարժելով լայն ականջնին, ու սուր գոչմամբ կը դողովանէն անեղու սրտերն անգամ: Թէպէտ մէկ քանին ննտեր կը մըտ նային յաջողութեամբ երկաթապատ կրծոց յօդուածոց մէջէն, բայց իրենք կոր պատինով կը հանէին մէկէն անվաս ու կը նետէին թշնամոյն վրայ, կտտղելով կենդանիներն անդադար մտրակէն, կը մտնային թշնամոյն մէջ, և կոնակնուն վրայ եղած աշտարակաց բարձրէն, բաբելացիք աւագ ու ծծումը կը թափէին վար: Լայնականջ փիզերն պատուապարեալք յաշտէից, ձիոց վրայ կը վազէին. և ինչպէս նաւուն ցուու կը կը ճեղքէ զծովը, նոյնպէս ալ իրենք ճեծելոց բազմութիւնը: Պատիներն կը ճօնային օդոյ մէջ, կ'իթնային վար, կը յափրշտակէին, կը սեղմէին ու վեր կը նետէին բռնածնին: Հայկական բանակն ահարեկ ու անպատսպար՝ տեղի տուաւ առ վայր մի այս մեծամարմին հսկայից առջին:

Հայոց թագաւորը նեղացած, Վաշտակայ բանակէն օգնութեան եկող զինուորներով կրկին անգամ յարձեկեցաւ այդ հրեշց վրայ: Ձգրաց մէջէն յանդգնագոյնք փղերուն փորուն տակ կը մտնային, կը փորձէին հատանելու աշտարակները կանդուն բռնող փոկերը, բեկանելու ծունկերնին, ու ճեղքելու գազանաց փորը: Փղին մէկը կ'ինայ, և կը ճնմէ ծանրութեանը տակ իր սպանողները: Յատաճ, և միշտյառալ: Ուրիշ մ'ալ կորսրնցներով իր պատինը պատաճի թագաւորին սրոց հարուածովը, կը շարժէ ունալով արիւնաթաթաւ գրուիր, կը կատողի, ու գեղեցիկ ակեանքը ուրով կը վիրաւորէ գիմացը հանդիպողը. ապա ետ կը գառնայ ու խառնակութիւն կը ճէք բանակին մէջ, Պահապանը այխուծութեամբ մը, որպէս զի անխտիր չի վասակ նաև բարելական զօրաց, կը հանէ երկայն տապար

մը, կը գարնէ ու կը նորուտակէ գանկը և յերկիր կը տապալէ:

Թէպէտ երկու փիզերն կ'ինան, սակայն մնացածներն որ բազմաթիւ էին, մեծ կոտորած կ'ընեն Հայոց բանակին մէջ: Որուն վրայ կ'աւելնայ ուրիշ անցածողութիւն մ'ալ. վասն զի Տարբազու աղեղնաւորներն աւելի և սյառաջնորդ ջանացած տենինին, կը հանդիպին մեքենայից, զորնեկ Շամարդար յասաջիւ տուեր էր փոյց երկու կողմերէն, և կը թափեն վրանին հրոյ հեղեղ մը:

Եւ երբ այսպէս հայիական բանակին գլխաւոր մասը զարնուելով այդ կենդանի պատուարաց ու հրաձիգ մեքենայից դէմ կը ջարդուէր, Համիրամ բարձր տեղ մ'ելեմ էր մէկ տեսութեամբ ամփոփելով պատերազմին ամբողջ ասպարէջը: Տեսաւ որ Արայի վասնէն մինչեւ այն տեղը ուր կը խորացաւէր իր զօրութիւնը, բոլոր գաշտավորը լցնուեր էր կոտորածով: Վաշտակայ բանակէն զատ ուրիշ բանակ մնացած չէր, որ կը տեսնուէր հեռուէն կադամախից հովանաւոյն տակ: Մէկ բանի հազար մարդիկ ալ վրանաց ետևը կեցեր էին 'ի պահպանութիւն: Յարմար ժամանակ համարեցաւ ասիկա, տայու Մարաց, Պարսից ու Արեաց որոշակ նշանը: Վառեալ ննտեմ մը տացաւ օդէն, ու գնաց ինկաւ գետուուն մէջ: Զայս տեսնալով, արածեցաւ մէկէն հեծելոց խոխը բազմութիւնը, ու զիմեց գէպ 'ի գետը անցնելու զայն Վաշտակայ աշքին առջնե:

Նետից ամպ մը ողջունեց մէկէն Մարաց բանակը: Տարբազու իշխանն չէր ուղեր ամենեկին ժամանակ կորսընցընել. շատ մը բարելացիք գտան ջրոյն մէջ իրենց մահը: Կ'ուրախանային մեծապէս յաջողածեն աղեղնաւորը, ու կը կրկնականութեամբ կուտածէին Հարուածներնին: Բայց պատուար անցնելու ուղիւնք չէր կարութիւնը, ու զիմեց գէպ 'ի գետը անցնելու զայն Վարսէ և Արեայք անցնելու զիմիրատ երկու կողմանէ: Ամենեկին չի շփոթեցաւ. Բանչեց մէկէն նաև այս պահապան զօրին որ ծողովուած էր վրանաց ետև, ինքնին առաջնորդուեց անոնց, ու զետեղեց պէտք եղած տեղեր գետոյն աշակողմեան երկայնութեամբ:

— Զայտականք Հայոց. — գոչից նա. — Հօս վերջին ճիգերնի թափելու ենք: Այս և հայրենիք չունինք, թէ որ այս ալիաց մէջ չի խող ենք զիշնամին: — Սաստիկ էր պատերազմը. Վաշտակայ

բանակը հրաց կը գործէր քաջութեան։ Աօթն անգամ թշնամին կը հասնի հակառակ ափունքը և եօթն անգամ ետ կը մըզուի գետոյն մէջ։ Եփրատ լցցուեցաւ դիակամքը Այս տեղերը ուր ցած երյատապահը ու դիրաքայն անցը, վրայէ վրայ դիպուելով մեռեները, թումբ մը կամեցին հեղեղին առջն, որ կը յուգէր դիսկանց չորս զին, կը բարձրանար փրփրագէզ ու դուրս կը զեղաներ։

Երկու ժամաւ անցներ էր արեն քան զմիջօրէն, ու գեռ կը շարունակուէր զինուց շառաչը, և պատերազմողաց աղազակը բնոր հովտին ընդարձակութեամբ, որ կը տարածուի Հայոցձարյ զաքաթներէն մինչ Ակերազմանը բլուր, չմնաց միջոց մը որ չծածկուի գետակումք, զինուց բեկորներով ու պատառուտեղ մարմիններով։ Կը բարձրանար օդոյ մէջ թանձրացեալ արեան ու խանճոտեալ ճենճերց գարշակութիւն մը, փուլոց ամպոց հետ խառնուած։

Այս միջոցս կը հասնի թագաւորին կողմէն նոր սուրհանգակ մը, ու Վաշտակէն նորէն զօր կ'ուզէ օգնուեան։

— Ինչ լուր ձեր կողմէն — . կը հարցը նէ ծերունի զօրականը։

— Փից հետ պատերազմելով, — կը պատասխանէ սուրհանգուկը, — կորուպինք մեր ընտիր մարդիկը, և մերենայքն բացին բոլորովին գետափառ ճամբան, տեղալով վրանիս հուր և ծծումք. ուստի կարող չենք վանել թշնամոյն յարձակումք, եթէ նոր ու բազմաթիւ բանակ մը օգնութեան չցոյն մեզի։

— Վիրաւորուեցաւ թագաւորը, — հարցոց Վաշգակի։

— Ոչ, օգնականութեամբ Դից։

— Հաս լաւ։ Գնաւ Հայոցձարոյ վրանները, ուր կայ գեռ երկու հազարի չափ զինուոր։ կը մտածէի կանչերու զանոնք գետոյն պահպանութեանը համար. — աւելցուց ծերունի զինուորն հառաչելով. — Բայց ինչպէս ընել. թագաւորը թող առնէ, որ գուոց ինծծէ աւելի պէտք ունի։

— Ինչ ըսեմ քու վրայուց, — հարցուց սուրհանգակը մենենք ատեն։

— Ըսէ որ ծերունին հասած է իր կենացը ճանապարհորդութեան ծայրը, և ինչ որ այ հանդիպելու ըլլայ, քանի որ կենդանի է պիտի չի տեսնայ զինոքը Մար մը փախստական։

Այսպէս բաելով դիմեց նորէն Վաշտակ գետափը մշելու Մարաց նորյարձակումք, Բայց զործը ալ իրին կարողութենէն միրէր. Այլիսու աեհ բազմութեամբ, և վերջապէս

բարելական բանակը շատ մարդ կորսընցը նելէն ետքը, յաջողեցաւ կոխելու հանդիպակայ աւազուտ տը հաստատապէս։ Վաշտակ շուզեց ապրի յաղթուելէն ետքը, Դիմեց ձիրձակ թշնամոյն վրոյ, և մեռաւ արժանաւոր մահուամիր, դիւցաղնաբար կոռուելով, և սրոյն վերջին հարուածովը ճեղքելով թշնամի զօրապետին սազաւարտը ու գանկը։

Իր զինուորները եղածին վրայ վշտացած ու կատղած, ընկան թշնամոյն վրայ պաշտամնելու իրենց զօրապետին մարմինը ու վրէտ ինդրելու մահուամը Յուսահատական էր կուրից, և ամենքն ալ մի առ մի սպաննեռուեցան։ Երկայն ու գծուարին եղաւ գործը, և յաղթականներն իսկ շատ արին թափիցին։

Այս կերպով Վաշտակ Տարբազու ծերունի իշխանն պահեց իր պատիւը Քաջափորձ ՚ի պատերազմի, Արամայ ընկերն եղած էր Մարաց ու Տուրացոց գէմ տուածյանող պատերազմոց ատեն, և արժանաւոր իրեն երկրորդն ըլլուզու ու պասկելու Հայոց թագաւորները։ Ենորհուած էր իրեն կրելու թագ յակնիթակապ, երկու ու, կարմիր գուլպայ յոտս, և իրաւունք ուղեցոյլ բաժակ գործածելու, Դիեղանամակ էր մանկութեամբ ատեն, երեսն գունագնոյ, աշքերմ գորչացոյն, ու մարմինն կորովի, Թիկունքը լայն, սոսիկին գեղջիցիկ ու հաստատուն, չափաւոր միշտ ՚ի կերակուրս և յըմ պելիս, և համեստյամնայնի։ Երկար գարեր ժողովորդն երգեց միշտ զինքը իրը խոնչեմ, չսպաւոր, իմաստուն, պերճաբան և յաջուղակ զօրապետ մը։ Միշտ արդարաւուն կաւել և ատող կողմանկցութեան, Ոչ մեծանեծաց վրայ կը նորիանձէր, և ոչ ստորինները Կարհամարհէր, ուրիշ բան չէր ուզեր, բայց եթէ տարսածել ամենուն վրայ իր հոգը ու խնամքը։

Այս անգէտ բոլորպին Վաշտակայ գըլխուն եկածին, ոյլ լսելով միայն յաղթութեան ճայները և իմանալով Բարիկացուց աջթեւյն ծօտնանը յանցոց գետոյն, մասնեց բերջին փորձ մ'ալ ընելու, այսինքն արդիւու անցը ոչ թէ այն կողմէն ուսկից մեքենացից բազմութիւն կար, այլ հակառակ զիին ուր կը բարձրանային ըլլուքը։ Բնտրենով այս բանիս համար զօրացը մէջնեն ամենքն բաջասիրտները, դիմեց արշաւակի բարձանց վրայ, որուն հետեւեցան Պարէտ Վահանակիր, Սումատ և Արգար։

— Այս այն բըւրեն է, — ըստ զառնութեամբ Արգար, — ուսկից զօրաւորն Հայկ պարհակա նետահար զամբարտաւանն Տիտուն։ Տիտ, ավ արքայ, դիմացից բարձրա-

ւանդակը Գերեզմանք բյուրն է. Հօն պէտք է որ հանդինք. Հօնկեց հարի է որ իշխանք վար թշնամեցն վրայ. Բայց ինչ է տեսածու կամ կը խարուիմ, և կամ բարելացւոց զօրսպետն բլրան վրայ է. Արթ աղեղնակառոք քաջ. դիր նետ մ'աղեղնադ վրայ, և արձգէկ մահուան ողջոյնը.

Թագաւորն քաջալերու կելով Արգարու խոսքերէն, յափշտակեց աղեղը ու նշան կ'առնէր. Գերեզմանք բլրէն ճանչցան զինքը բարեկացիք և իմացան միտրը ըրած շարժմունքէն:

— Ահ, — գոչեց Շամիրամ. — ինքն է, նոյն ինքն է. — և մորակելով զգին, յառաջեց անվախ՝ մնալով հարուածոյն. Փաղէկ և այլք որ կ'սկսերէն իրեն, տեսնալով, որ վառնգի գէմէր զիմագրաւէր թատուին, վաղեցին մէկէն մահանափակ պաշտպանելու զինքը. Բայց զօրուառոն Շամիրամ մէկդի ըրաւ զիրենք բռնութեամբ:

— Զի յանդգնիր, չի յանդգնիր, — յաւել ապա հապրու ծիծալով մը: Եւ կեցաւ հօն անշարժ, զիտելովիր հակառակորդը:

Պատանին առ վայր մի կեցաւ տարտամ, որպէս թէ հարուածը կը նշէր կամ կը քաշէր աղեղն լարը. Բայց անշուշտ այս չէր իրեն անորութեանը պատճառը, որովհետեւ յուսահատութեամբ ի բաց նետեց աղեղնունետը աղաղակելով. — Չեմ կրնար, չեմ կրնար:

— Ես կրնամ. — ըսաւ Արգար, վերցրնելով գետունէն աղեղը:

Թագաւորն արգինց զինքը երբ կը գետեղէր նետը լարին վրայ. — Ոչ, ոչ, ծերունիդ Սրգար, — կ'ըսէր Արտ. — Բան շինք շահիր:

Արգար ապասծ նայեցաւ պատանւոյն. և ապա որպէս թէ առունձին խօսելով պատասխանեց գտոնութեամբ:

— Իրաւցընէ, չկայ այլ ևս մէկը որ գիտնայ լարել չայխայ աղեղը. Չկայ մէկը որ սիրէ մեր հայրենիքը թորուոնյ զաւկէն աւելի. Կախարդի մ'աշքերն օճանման վուանգաւոր աղքեցութիւն ունեցան մեր վրայ. Ո՛հ, ըսէ ինչ որ կ'ուզես թագաւորդ Հայոց, — յաւել ծերունի երգին. — սպաննէ զիս թէ որ կը համաս, և վերցուր ուրիշ զինուոր մ'ալ հայրենիաց թշուառ երկրին վրայէն:

— Ոչ. — պատասխանեց Արտ Արծութեամբ. — չեմ ըներ այդ բանն, այլ կ'ըսեմ միայն որ հայրենեաց կոյր սէրն զոր ունիս, որովկ'ուզես ընդունայն տեղ սպաննել կին մը, կը ծանրացնէ աւելի մեր հայրեննաց միճակը, կորսրնցընելով զինք իր պաշտպանները. —

Զպատասխանեց ծերունին, բայց դառն ծիծալով մըյայտնեց թէ չէր հաւանէր ըսածին, որ վատթարագոյն էր քան թէ պատասխանէր. Հանեց ապա սուրը, գետինը նետեց պատեանը, և թռչոյն արագութեամբ որպէս թէ թեեր ունենար ոտիցը վրայ, դիմագրան վազեց 'ի մահ:

— Դու միայն, — գոչեց Թագաւորն յուսահաս: — Ծերունիդ Արգար մի արհամարհէր ղերիտասարդս, որոնք սրտոտ են և չեն ոգեր կանանց հետ պատթարագմիւ. — Այսպէս ըսելով յափշտակեց ինքն ալ երկասարի սուրը, ու յառաջեց ցասկոտ ծերունոյն ետեէն:

Բայց նոյն միջոցին ընկաւ Արգար: Դուրս ելաւ անտառին մէ ջէն աղեղնաւորաց խումբ մը Հայոց աշակողմեան թեռն վրայ, որ առաջին անգամ կ'իջնար լեռնէն: Նոյն պէս կ'ընէին նաև միւս գետափունքը, ինչպէս և Հայոց բանակը: Բարելական զօրաց այն մասը որ Լուկոիին առջև խոտորեր էր յաջ, գէպ 'ի Տիգրիսի աղբերակը անգնալով ու անտես ճամբաներէ, հասեր էր Հայոց ծորոյ ետեի դին, կարելով գէպ յԱրմանիր նահանջելու ճամբան, և յարձակելով Սրայի վրանաց վրայ, քանի որ գեռ Մարք, Պարսկ և Արեայք ինորուակած չէին Վաշտակայ բանակին յետին մնացորդները:

Հայոց թագաւորը չէր իմացաւ Արգարու մահը: Եղեկելին հազիւ թէ լեռան կէսը հասեր էր, նետահաս կ'աւանդէր իրյետին շունչը. և Արա շիմանալով եղածը, ուրիշ պատճառի կ'ընծայէր զայն: Ծերունին փորձեց կանգնի 'ի վեր, քաշեց բռնութեամբ մահաբեր երկաթը, և արիւն սկըսաւ վաղել հեղեղօրէն:

— Ահ, չընրհակալ եմ — գոչեց, 'ի վեր ամբամալով կիսամեռ աշքերը. — և ընկաւ կրկին անգամ ոչ թէ գետինը այլ իր միջոցոյն բազկացը մէջ: Բացաւ աշքերը միւսանգամ և տեսաւ որ Սուրմատ էր:

— Ծերունիդ սուրը, — ըսաւ մարած ձայնավ. — ինչպէս է մեր բանակին վիճակը:

— Արեւէիդ իմ, — գոչեց Հնդիկն խանդակաթ ձայնով ու տիրութեամբ, — անհամար բազմութիւն մը կ'իջնայ լեռնէն, և մենք արդէն պատասխան ենք 'ի թիկանց:

— Կակ գետին կողմը:

— Անցան արցէն:

— Ո՛քեմն մեռաւ Վաշտակ: Թշուառ բարեկամ: Դժմանիտ Հայաստան: Սպաննէ զիս, ինդղեմ, Սումատ. աղատէ զիս այս ցաւերէն ու անպատճութենէս. լմբացնուր կեանքս:

Հառաչեց Սումատ 'ի խորոց սրաի և

փակեց աչքերը ոնկոմելով տիսուր խորհըրդոց մէջ: Ուներ խոնի խայթ մը որ կը տագնամակը զինքը:

Այս միջացին կը յառաջիկը թշնամին ու կը մօտենար ճեպով:

— Մի դպչիք իրեն, — գոչեց յանկարծ Սումատ, երբ տեսա զթշնամին որ սպառնալից կ'ելլար ըլլրէն վեր: — Հայոց թագաւորուեցաւ: Անգութ զօրականը կը համարձակիք սպաննել թագաւոր մը:

— Ահ, — գոչեց թշնամին ուրախութեամբ: — Թագաւորն է, գերի ընկաւ թագաւորն:

— Մի սպաննեկ զինքը, յանուն Ներկաւայ, մի սպաննեկ: — գոչեց զօրապետն, յառաջ վաղեղով սուսերամերկ: Անձնատուր եղէ որդիք Հայկայ: Պինաթափ եղէք, եթէ չք ուզեր արիւնենցութիւն:

Կայսի Սումատ, Պարէտ, Սմբատ և ուրիշանի մը զօրապետներ: Եւ որովհետեւ անկարելի էր դէմքնեն, զինաթափ եղան:

— Ողջ պիտի բռնենք զինքը: — կրինեց զօրապետիք զօրացը, որոնք ծողովուեր էին վիրաւորելոցն չոր կողմը: — Թագուհին նոխ վարձք մը խոստացած է ով որ զթագաւորը ողջ բերելու ըլլայ իրեն: Դուք ուրեմն, գուք որդիք Բրտու, բարեբասաւ էք քան զամենքը:

— Փառք Բրտու աշխարհին, — աղաղակեցին զինուորներն, շարժելով օդոյ մէջ իրենց սուրը ու աղեղը: — Փառք դարձաւ լիրնան աշխարհին, ուր կը բռուսնի եղնենափայտն:

— Պարտեալ թագաւորն գեղեցիկ յաղթանակ մը կ'ըլլայ Արքատից զօրաւոր թագուհոյն: — Կ'ըլլիքն ունանք մէջնենէն: — Կը հաստուցանէ այնչափ հազարտուոր մարդոց դինը, որ մեռան այս պատերազմով:

— Ի՞նչ պիտի ընէ զինքը Շամիրամ:

— Արիւնուց առջին պիտի նետէ ի կերակուր:

— Գամել պիտի տայ ճակտէն արքունեաց դրանք վրայ:

Այսպէս կամակենդան տարածեցին զթագաւորը գտնոյն վրայ: Սումատ լուծեց մէկէն լանջապանակը, լուսաց վերը զգուշութեամբ և երիզով պատեհ, որպէս զի արիւնը ցամքի: Եւ մինչդեռ ինքը այս գործողութեան հետ էր, Շամիրամ իմաստով Գերեզմանք ըլլրէն, կը մորակէր զինք մէպ ի՞նոյն կողմը:

— Կեցցե՞ս, — աղաղակեցին Բրտու պատերազմականքը ընդառաջելով իրեն: — Զօրաւոր թագուհիք, մեր ձեռքն է ուսերիմ թշնամիր:

Թագուհին զժնահայեաց և յօնքերն կըն ճռած, ջանալով ծածկելու իր դէմ ընդդէմ զգացմունքը, հասաւ տեղւույն վրայ, ծափահարութեամբ իր անհամար զօրացը:

Սումատ առանձնացաւ, չուզելով տեսնալ Շամիրամայ կեղծ երեսացը վրայ վաստիկած յաջութեան ուրախութիւնը: Այլ թագուհին տեսաւ զիարէտ, Արայի հաւատարիմը ու վիհանակիրը, որ կեցեր յէր միդուղը քով խոռված ու դալալով:

— Ահ, Պարէտ: — ըսաւ ականջէն Եպանձնէից ծերունին: — Տիսամք որ մատնութեամբ կորսընցուցիր զՀայաստան, կորսընցուցիր քո թագաւորդ:

— Կուլար ու կը հեծկլտար Պարէտ:

— Իսկ գու ի՞նչ ըրիր:

— Ես՝, — գոչեց ծերունին: — Ես ձեզմէ չէի, և ոչ ալ կը ճանչնայի այդ ազնուական միրտը: Բայց կիմա օգնութեամբ Յախունականին կ'ազատեմ իր կեանքը:

— Ի՞նչ կ'ուզես ըննել: Մատնել զմեղ, քորովեց Պարէտ այլառունեալ:

Սումատ շարժեց զլուխը հպարտութեամբ, և ուրիշ բան ըսաւ, բայց եթէ վլատ:

Հայոց ծորոյ յաղթութիւնը լրացած էր: Հայկական բանակն իմաստութեամբ ընտրեր էր պատերազմի գաշտը, բայց յաղթելու համար պէտք էր որ աւելի բազմաթիւ ըլլար, որպէս զի կարենար պահպանել ճախակոյմեան գետափը ու բորդ անցքերը: Ալորով բանակը հարիւր հազար օրքէ կը բաղկանար, ամենքն ալ բալասիրու, որովհետեւ ամենքն ալ տարածուեր էին դաշտին վրայ: Խեղճ տիկնայի Հայոց, ալ պիտի չի կարենային տեսնալ իրենց սիրելիները:

Բարելացւոց կորուստը ծանր էր. երկու հարիւր հազար մարդ ընդ մեռեալ և ընդ վիրաւոր: Նույիրական բիւրն բնադիմնել եղեր էր, մէկ քանի հարիւր մարդ միայն ապրելով:

Լուսնձնէից ծերունին խարուեր էր: Համբրամ շատ տիսուր էր, շատ տիսուր նոյն օրը:

### ԳԼՈՒԽ ՃԲ.

ՑՈՒՈՒԹ

Հետեւեալ օրը, Գարմապադ ամսոյն եօրին, զոր Քաղդէացիք Տանա Կ'անուաննեն կամամիս հրոյ, բարելաշկան բանակն յալ-թանական կը մտնար յԱրմամիր:

Հայոց մայրաքազարը խորին տիրու-

թեամբ ու գերեզմանական լութեամբ մը բնուունեցաւ զիաքելցախի, ժողովրդեան մեծ մասը, կանապը, ծերերն ու տղաքը, ուրովէտես զէնք շարժելու կարող մարդ մնացած չէր քաղցին մէջ, թնամոյն մօտենալը իմանալով, ամենքն ալ փախեր էին, կուպային անմսիթար իրենց սիրելեաց մահը, բայց մանաւանդ հայրենեաց աւերումը, վախնալով յազթականին անողոք վրէժխնդրութենէն. և իրենց քաղցին մէջ համբամայ գոռողոթեամբ քաղցիլը չի տեսնալու համար, փախեր էին Արարատեան լերանց վրայ, Քաղցին մէջ զուամեալներն, կիւանդներն ու մուրացիկներն միայն մնացեր էին.

Թագուէին 'ի գութ շարժելով քաղցին ողորմութեամբ, և ուզենայով մեծանձնութեան օրինակ մը տալ և անով շահիլ թագաւորութեան միւս գուառաց ժողովորդները, մէկին պատգամաւորութիւն մը զրիեց փախստականաց, որ տառանան անվախու անհամած իրենց հայրենի տունը. Այդէկ զիտէր թագուէին որ մէշերնին զէնք շարժելու կարող մարդ չկար. անոր համար ազատ կ'ընէր զիրենք գերութենէն, 'ի բաց առեալ պատերազմի մէջ բռնուողները. Բաւական է ինձի, կ'ըսէր, ըրած յազթութիւն, պատերազմի աւարն ու հարկն, Անկու մը և ոչ մազին վնաս պիտի հասի. ևս կին եմ. և կուզիմ որ յարգուին պարտելոց կիները: Դառնան ուրեմն. նուրիական է Արքատից՝ գրախատ ժողովրդեան մը ցաւը ու արցունքը, ինչ ու բոլոր գերագոյն պահապանք Բարենինի շին նախանձիր Հայոց աստուածութեանցը և անոնց մատուցած պաշտաման:

Մեծանձն և գեղեցիկ խօսքեր, որոնց տակաւին վարժած չէին այդ նուաճեալ աշխարհաց ժողովուրդները. Անսովոր էին շափազանց մեղմ ու անհաւատալի: Բայց զթութեան պատգամաւորներն 'ի նշան իրենց անկեղծութեանը, կը կրէին համբամայ կնիքը. որոնց կ'ընկերէին նաև պատերազմէն ապրող մէկ քանի անձնիք, երդուով թէ լսեցին թագուէկոյն րերենին այդ խոստմունքը, Հաւատացին խեղճերն, և տիրութեամբ որպէս թէ մուհուան երթային, դարձան քաղաքը:

Բայց այս միջոցին զրկուեցան շատ մը մարդիկ թագաւորութեան հեռաւորագոյն քաղաքները ու գաւառները, ինչպէս 'ի Տարրագուշւանեան ճովուն վրայ, 'ի Սարգամ, 'ի Մըկերս, յարեւելեան սահմանը, 'ի Միջդիս և 'ի Մածամկ ուր կը թարշի արևն, որպէս զի հարկ ժողվեն ու պաշար հասցընեն բանակին: Բնոկի և ակն, թանկագին

նիւթեր ու պարէն, և ինչ որ կ'ուզէին բոլորը կ'առնուին լութեամբ. և այնպիսի գոռողութեամբ կը պահունջէին որ անց գուտ էր աղաշեն թէ մեղմացընեն պահանջնին: Բայց ինչու վիճել յազթականին հետ երբ չկար ասկէց ետքը հայրենիք, չկար Հայաստան:

Բայց թագուէին չէր մտածեր այդ պարտեալ աշխարհը հպատակեցընելու իրեն, կամ լաւ ևս բանլով տակաւին որոշ գտափար մը չունէր ընելիքին վրայ: Փակուեր էր պարոցին մէջ, ընթանան ամրացնալ 'ի բնութենէ ինին վրայ, որուն մարդկային ձեռքն կամ արուեստ քիչ կամ ամենեւին դպած չէր. և հօն զրեթէ մէկու մը չէր երևնար: Իր վիրաւոր թնամին և առանձին սենեկի մը մէջ էր նոյն ամրոցին մէջ, որուն մահէնին բռով կը հըսէկին միշտ Քաղցեայք, հմուտք դեղոց ու առողջարար խոտոց, անոր համար բանակին կետ կը պարտէին միշտ: Առմասու գերի լինալով Քագաւորին հետ, մէկսեղ գնացեց էր: Խսկ Պարէս որ չէր կինար տեսնալ այդ Հնդկին երեսը, և տապնապեալ էր 'ի խոճէ, զնաց խառնուեցաւ մէկալ գերեաց հետ, փախստեան հնարք մը փնտռելով:

Վանայ ամրոցին տիմուր երեւոյթը տեսնողն չէր կրնար կարծել որ մէջը բնակողներն իրյազթականներն ըլլսն, և թէ ուրախութեան օր մը ըլլայ նոյն օրն բարեկան բանակին համար: Քառա ամբութեան մամպ մը տարածուեր էր տեղեւոյն վրայ, տրտում էր թագուէին և չէր խօսեր. զօրապիտներն իսկ խորին մտածութեանց մէջ էին: Կ'ըսուէր որ թագուէւոյն տիմուր թեան պատճառը իր բանակին կրած կորուսան ըլլայ. Նուիրակնա բիւրուն բնաջնին ըլլալը. և այնշափ քաջազանց մահը՝ սրբնակցաց Ներբովթայ. որ իրացցնէ մեծ ցաւը պատճառ մ'էր ոչ թէ իրեն միայն, այլ կ'Գիրակտ Արքատայ բոլոր պատերազմուղաց համար. որոնք ճշմարտնեցու մէկին Աքբատափից թագաւորութեան, և հայորդ իր փառացը: Աւրեմի ինչպէս, և ինչպիս անսովոր խստութեամբ վրէծինդիր պիտի ըլլայ համբամայ այսուորդուոյն վրայ թափելով իր բոլոր թոյնը: Պիտի թժէկէր Հայոց թագաւորը, աւելի և փառաւորելու թարելնի պարապաց մէջ իրյազթականկը, և հաւատուցանելու այնշափ անուն ական արեանց գինը: Աքբատափից սովորութենը այս էր, հաւատաքը ուրացողին լցուուն կը կտրէին: պատամբութեան զէնք առնողին ձեռքը կը հատամէին, և ինչու լցուար տեսնաւ-

լու արժանի չեղողին ալ ալքերը կը հանէին. այս էր ահա, այս էր Արայի ճակատագիրն ու պատիքը:

Այլ ինքը ուժաթափի և անզգայ կը հանգչը ցաւոց մահճին մէջ, անկարող բառ մ'արտաբերելու. Հուրբ թագաւորական ներքանապետը քրեթէ միշտ վիրարութելոյն սենեակն էր, և երբեմն երբեմն կ'իշնար թագուհուցոյն քով տեղեկութիւն տալու հիւանդին փրայ. Բայց տիտուր էին տուած տեղեկութիւնքը ու աննման իրարու: Հուազեր է պատանին շատ մ'արիւն կորսնցը-նելով. մարմինը կ'այրի ջերմամբ, կործքը ու վիրացը չորս դին ուռած է միշտ և բրոբրոված. ոչ կերակուր կ'ուզէ և ոչ քաջալերութիւն. Փաղքեայց տուած դեղերն հաւզիւ կ'ընդունի, և այն ալ միայն իր հաւատարիմ ձերունոյն ձեռքէն. Սմեն բանէ տաղմակացած կ'նրեայ, իր անձնն իսկ, որ յայտնի կը տեսնուի դիմացը վիրացուցած զգածմունքէն ու չարժմունքէն:

Այս խօսքերն միշտ աւելի կը խոռվիլին զթագուհին: Ուստի խոր գիշեր տուեն ծածկուած իր սեագոյն վերաբիուն մէջ իջաւ ծածուկ ներքին սանդղէ մը որ կը հանէր պատանւոյն սենեակը, Աչ ոք կը հսկէր հօն բաց ՚ի Հուրբէն, որ ճանչցաւ մէկէն իր տիրուհին և առանձնացաւ քովմնուի խուցը, որ կը հանգչէն մէկաղ պահպանները: Ազօտ լոյս մը կը տառապուէր սենեակը, ծածկելով վիրաւորելոյն մահճը մեղմ ստուերի մէջ: Պատանւոյն կործքը անծածկոյթ էր, միայն լայն երփա մը կը շրջապատէր ամբողջ կուրծքը՝ ծածկելով վէրքը:

Թագուհին մօտեցաւ յուշիկ ստուերին կողմէն քօղածածուկ, և երկար ատեն կեցաւ մահճին քով դիտելով զիւտանդր: Արտը ուէկին կը բարախէր, աչքերէն կայծակներ գուրս կուրս կու գային, խորհրդոց գծնուկ ուրի: մը կը տագանապէր կինքը:

՚Եղյ ինքն է նա, մատնին, չքնաղդուէմ հիւրը, զոր ճանչցեր էր առաջին նուուգ Արդիդայ նուիրական անտառին մէջ. Գեղեցիկն Արա, խանդակաթ պատանին, հիւրընկալեան՚ի բարելոն, Շամիրամայ արքունիւց մէջ, ծածկելով սրտին խորը նենդաւոր խորհուրդներ, ՚Եղյ ինքն է նա, ամբարտաւանն, արհամարհուուն, առաջինն որ մահացու անարդեր էր զինքը՝ աշխարհիս թագուհին: ՚Եղյ ինքն է նա վերջապէս, ապօտամբ հարկատուն, որուն համար այն չափ հաղարաւորք արիւնինին թափեցին. զածան, երախտամուցացն, որ յանդգներ էր լարել աղեղն խոցելու սիրտ մը զոր արդէն վիրաւորեր էր անզթագոյն զինուուք:

Ինքը կին զուով քան կինքը աներկիւզ, արի ու վեհանձն հանդիսացեր էր: Այլ արդար են ՚իքի, և արդարութեամբ ահա իրեն չնորհեցին յաղթութիւնը, մինչ թշնամին ընկեր էր հօն պարտեալ ու անպատիւ, և գուցէ օրհասականն . . . .

Մօտեցաւ Շամիրամ մինչ վիրաւորն կը ննչէր անձնարաբուն: և ձեռքովը չշափեց գուշութեամբ ճակատը, որ կը բորբոքէր ջերմնամբ, և քրտան մեծամեծ կոթիլներ կը թանային բողոք երեսը ու վիզը:

— ՚Ի՞նչ լրի ես իրեն: — Կ'ամէր ինքն իրեն ցաւու սրտով. — ինչու փամատ ինձմէ: ինչու ամօթալից թողուց զիս ամենուն առջեւ: Ահաւոր, ահաւոր բան, անարգելին ներքն ալ կ'ատէ զիս: Այլ գոհացուցի ես իմ բարկութիւնս, ալ ասկէց ետքը շեմ ատեր զինքը, Բայց արդեօք ատեցի երրէր, Եթէ ատած ըլլայ, Միլդզա զա կը գատապարտէր զիս: Այլ ինչ է յոհէ: Եթէ կարենայի ազատել զինքը մահուանէ, կուտայի իմ անձս, թագաւորութիւնս, անունս, համբաւս, բոլորն ալ կուտայի, միայն թէ կարենայի ազատել:

Այսպէս խօսեցաւ լալով ու անյուպուաթեամբ, և ցաւոցը սաստկութենէն ընկած ծունկի վրայ պատանւոյն մահճին քով: — Եիքր, սիրեկիդ իմ: — կը գոչէր+ ատէ զիս, միայն թէ ելիր: —

Հեծեաներէն արթննալով պատանին, կնրան մատնուիլ Շամիրամ: Ուստի ելաւ հօնկէց և գնաց գրան քով ուսկից մոեր էր: Կ'ամաշէր իր արցունքէն գորաւոր թագուհին ու գժբախտ կինն: և հօն ծնրազիր ու բազկատուած կ'ազօթէր այսպէս:

« — ՚Անու, օգնական, գու որ կը չնորհես հաստատութիւն ու կը լսես ազօթից, մի հեռացներ ինձմէ քու հովանաւորութիւն: Քէլ, հայր գերագոյն, գու որ կը նուանես իշխանաց գաւաղանք: Աներիս, առաջնորդ ու պահպանն, իշխան աշխարհի, ՚Նիկոր, տէր խորհրդու թագաւոր անձննին անգնդոց, լսեցէր ինձի: Ասմ, կաւավար երկնի ու երկիր, գու, որուն համար մեհեան մը կանգնեցի, զարդարելով աստղիդ պէս պարտեալ հարիւր ժողովոց ոսկիներով: Ադարու գու որ կը ցրուես ամեն ընդդիմութիւն ներկազ, որ չորհեցիր ինձի սրոյ յաղթութիւն: Ներու ամենիմաստ, որ կ'ընթեռնուս սրտից ծածուկը, աստուած ամենագութ որ կը դարձանես ու կը քաջալերես, լսեցէր օգնեցի ինձի: լսու ու զօրութիւն տուէք, սրտապնեցէր զիս: այնպէս ըրէք որ չի մեռնի պատանին, կամ զիս ալ հետը մեռուցէք»:

Յիտ աղօթից քաջալերուելով ու սրբելով արցունը, վերագարձաւ գծրախան կինը իր սիրելով քով, Բայց նոյն միջոցին Արա կամ յերազի տեսնալով թագուհոյն ներկայութենար, կամ նեղուելով ցաւոցը սաստիւթենէն, չարթեց զլուիլով ու հառաջեց նուազաճայն, Վախցաւ Շամիրամը որ չըլլայ թէ արթընայ յանկարծ ու տեսնայ զինքը իր քովը. ուստի ետ քաշուցաւ, և ծածկելով դարձեալ զլուիլը վերարկուաւ, ելւա սենեկէն մեղմաքայլ:

Արդ այցիլութիւնն յոգնեցուցեր էր զինը, թք, Խաւ քունը արտեւանացը վրայ. անհանդիսու ու տափանապողական քուն մը, որովհետեւ ահաւոր երազներով. կը խոռոչէր զինքը: Երազեց որ պատահին մօտեցիր էր մահուան, ուսկէ ինքը միայն կըրնար ազատել զինքը: Բայց ինչպէս քախտակից ըլլալովու մասնակցելով իր գծրախտութեանը: Արա կորուսեր էր թագաւորութիւնը: Ինքն ալ կորսցնցընելու էր իրը:

Թագուհին սեագոյն ակն մ'ունէր, անձանօթ լիտուի փորագրեալ տառերով, որուն վրայ Քաղցեայց ամենէն իմաստունն աշխատցուցեր էր վայրապար աչքերն ու հանճարը: Այդ պատի, կըրածեւ ու անթափանցիկ քարը Տայգետայքրմուհոյն պարգևն էր յԱսկաղոնիի: այն դաստան ու մասդառտ քրմուհոյն որ գաստիարակեր էր զՇամիրամ, և սիրեր իրեւ իր դուստրը, ամփոփելով մենէնին աստիճանաց վրոյէն: Երկար ատեն այնպէս կարծեր էր անմեղ աղջիկն որ այդ ինն իր մայրն ըլլայ. բայց օր մը այցանեց իրեն թէ չէր, և թէ Աստարտէ իմ մանկութենէ Աստուծոյն նուիրուած էր, և թէ մօր մը խանդակաթ սէրը միայն ունէր իր վրայ:

Այն օրը յօրում Շամիրամ հարմանալով Մենոնի պիտի ելլար Տայգետայց մեհւնէն, դաժան քրմուհին իրեն կանչեց զինքը, և երկար ատեն սեղմելով ծոցոյն վրայ և թանալով արտասուօթ, այսպէս խօսեցաւ, հանելով պարանոցէն սեագոյն քարը:

— Որդեակ, անիմանալի տառեր դրում ու ան այս քարին վրայ, և Աստումածք գերացոյն զօրութիւն մը չնորհած են ասոր: Ասթիկա կը պահէ զարդ ամեն վտանգէ, ու կը փառաւորէ իր տէրը: Ես ուշ ունեցայ. բայց արդեօք պիտի չի փառաւորէ զիս ու պիտի չօգնէ ինծի, ասկէց ելլալու ատեն քեզի տալովս: Ես քեզմով պիտի վերակնանանամ Շամիրամ, քեզմուի, զօր սիրեցի որպէս թէ իմ մարմնէս ըլլայ ու արինէս: Յարդէ զարիկա ու պահէ իննամ քով, և ասով ինչ բանի ձեռք զարնես կը

յաջողիս: Փանի որ խոնարհ ասափճանի կին մ'ես, երջանիկ կ'ընէ զքեղ ընտանի որմոց մէջ. և երբ բարձանան ՚ի փառս, կը պահէ ՚ի կործանմանէ:

Ունայն ու կորչէական չէր այս խոստումը: Շամիրամ ինչ որ մահացուի կարելի էր ունենալ՝ ունեցեր էր. ձեռնարկութեանց յաջողութիւն ու մեծութիւն. յուռութը փառաց ՚ի փառս առաջնորդեր էր իրեն: Անոր կ'ընծայէր ըրած շարունակ յաղթութիւնները, բակորից առումը, թագաւորական թագը, մեծութիւնը, ժողովոց պարագաները ու իր գաւազանին տակ նուածելը: Ամենայն ինչ յաջողքը էր իրեն: այդյուռութը պահեր էր զինքը մանեն վասնգէք: բարձրացուցեր ՚ի փառս, և գողցես սովորական մարդոց կարգէն դուրս հաներ: Անոր համար սովոր էր միշտ պարանոցէն կրելու գայն, ագուցանելով մարգարտայեր մաննէի մը մէջ:

Եւ ահա նոյն այդ քարն էր որ կը տեսնար յերազի: — Նետէ զայն ծովը. — Կը հձձէր ականջէն անձանօթ մայն մը. — գառնան մարգարտիններն իրենց նախկին վիճակը, և քարն ին խառնութիւտակին միւս սեագոյն քարանց հետ. դու ալ հաւասարէ միւս կանանց: Գուցէ բախտն որ բարեբախտ ըրաւ զբեզ գահուն վրայ փոխուի, բայց անտարակոյս սրտի առաւելացոյն երջանկութիւն կ'ունենաս: Կարելի չէ մահացուաց ամեն ուզածնին ունենալ. կամ թագաւորութիւնտ և կամ սիրելիդ:

Եւ ոչ վայրեան մ'երկմտեցաւ Շամիրամ: կը հանէր մանեակը պարանոցէն ու համարձակ կը նետէր ալեաց մէջ. Այս գործով կ'ընկղմէր նայնանդունդու իր բախտը. և անփոյթ էր, կը դողար ծիննեաց վրայ ու կը լուծուեր իր ամենազօրաւոր կայսրութիւնը, և ինքը չէր գիտեր: — Թագուհի իմ, — կ'ըսէր պատգամաւոր մը հասնելով մտապասա: — Մեստրիմի թագուհորը գրծելովի երգմանը զօրը կը ծողվէ քեզի մէմ: — Թագուհի իմ, կը յաւելուր երկրորդ մը քրտաւ ու փոշոյ մէջ թաթաւեալ, — արեմտեան հեռաւոր ազգերն տիրեցին կղզեացդ, սրէ անցընելով մարդիկ, և կ'ինան Մարտու աշխարհին ափունքը, ուսկից իշխանցիր մինչև կիմա ծովոց վրայ: — Թագուհի իմ, կործանեցաւ թագաւորութիւնդ, — կ'աղաղակէր երկրորդ մը լալով: — Մարդ ու Պարսկա ապրում էր կիմանին ինուներէ. և ժողովուրդգ, հաւատարիմ ժողովուրդգ իսկ միայնայով թշնամուն հետ, կը բանայ գռները համարձակէ:

Եւ այս միջոցին, յերազի, մոտացը մթին

սևնեկաց մէջ կ'աճէր ստուեր մը, կը թանձրսնար, մարդկասիին մէջ կ'առնուոր. Այդ խօլական երեւյթն ծանօթ գէմ մ'ունէր, այլ սկ մօրուացը, բայն ճակտին ու խոր աշաց վրայ չէր կրնար որոշել իր ճանշցած դէքը. Սակայն քիչ հետու, Ներքովթայ գահուն վրայ ճատեր էր իր որդին, սիրելին Նինուաս որ կը թագաւորէր, և ուրախութեան պայծառ լրս մը կը սփուէր պատանւոյն դէմիքին վրայ. Եւ ոչ խսկ Արա, իր սրտին սիրելին, կը հանգչէր տիփուր մահօնին վրայ, այլ վարդագոյն ամպ մը կը ժողվէր երկուքնին, կը վերցնէր գետնէն, ու կը տանէր անսահման միջցին մէջէն քաղցրաւոնչ հողմով. Եւ սպիտակաթյոր ազաւնիք, Թռչելով Միթդայ նուիրական անտառէն, կ'առաջնորդէին վարդագոյն ամսոյն օրուն վրայ կը հանգչէրն իրնք.

Մ'ծ ուրախսութեան ու երջանկութեան մէջ էր Շամիրամ. Բայց արթընցաւ յանկարծ եղելին այդ գեղեցիկ երազոց մէջ, և կիսարթուն տեսաւ արշալուսոյն տուածին ճառագայթը որ կը ներկէր կապտագոյն Այրարասաց ամպամած գագաթուունք. Աւաղ, երազոց հանոյական աշխարհէն, կը վերագառնար դառնութեանց աշխարհը. Եղան մէկէն անկողնէն, և կանչել տուաւ Քաղցեաց գլաւաւորը. Գուշակն Հասաւ մէկէն:

— Թագուհիդ ամենազօր, կեցցենյաւիտեան, ինչ հանոյական ծառայութիւն կրնամ մատուցանել:

— Հայոց թագաւորն. . . — Կարցուց անձնութեամբ.

— Կը հանգչի, Խաղաղ անցուց զիշերը կարծածէն ալ աւելի. Այսօր վտանգաւոր օրն է. . .

— Կը յուսամ. . . — վրայ բերաւ Շամիրամ, ուղղելով հրաբորորդ աշերը Քաղցէին վրայ:

— Դից վրայ է մեր բոլոր ակնկարութիւնը, — պատասխանեց խոնարհութեամբ. — Երազեցի քիչ տուաջ որ պիտի ապրեցընն զինքը, որպէս զի ըստ ախորժանաց վարուփս հետու.

Շամիրամ ապահ նայեցաւ իրեն մտացրութեամբ.

— Երազեցիր, — Գոչեց ապա. — Կը հաւատամ երազոց:

— Երազը յաստուածոց է, — ըստ գուշակն հաստատութեամբ, — սակայն գրուած է. «Իշարագուշակ երազոց, թագաւորդ երկնիք, պահեա զմեզ. թագաւորդ երկիք, պահպանահան զմեզ».

Դիշերային երազները հոգիներն կը բերեն մեզի, որոնք կը շարժին կամօք Դից ՚ի

խորս երկնի և երկրի, և կը բերեն մեզի՝ որպէս զի կարդամու առանց մէջ երկնից բարձրագոյն կամքը, Մեր երկրագալի մարմինն չի ներեր մեզ վերանալ մինչև առատուած, միայն զիշերը, երբ հոգին բաժնուած է ՚ի մարդուց, այն տառն չնորհուած է յարաբերութիւն ունենալ երկնից հետ:

— Բարձրագոյն կամքը, — կրկնեց Շամիրամ. — լւա է. ուրեմն այնպէս կը հաւատամ ու կը հնազանդիմ: —

Այսպէս ըսելով մօնտեցաւ արկդի մը յորուու կը պահէր իր ակունքը. հանեց մարդարտացեալ մանեակը, զննեց յուռութը, համբուրեց, և գնաւ զէպ ՚ի պատուհանը որ կը նայէր լճին վրայ:

Գողդեայն կը դիտէր զինքը զարմացած ու վախցած. որովհետեւ չէր հասկընար թէ ինչու Թագուհին այդ ժամուն կանչէր էր զինքը, և ինչու յետ տարօրինակ հարցմանց հանեց արկզէն իր մանեակը:

— Ըսէ գարծեալ, — կրկնեց Շամիրամ, գառնալու իրեն պատուհանին առնեէն. — արդեօս ստովէ է ինչ որ լած եմ յիմաստնոց. թէ այս լճակին ջուրը աղի ըլլայ:

— Այս, Թագուհիդ իմ, — և անոր համար ժողովուրդն Վանայ ծով կ'անուանէ: Ժամանական այս ընդուրձակ լճին ու հեռաւոր ծովուց մէջ հաղորդակցութիւն կար:

— Ի ծով ուրեմն, ՚ի ծով, — ընդհատեց թագուհին առանց այլ ևս մտիկ ընելու իրեն. և այր նետեց յուռութը: Մանեակը իրեն ծանրութեամբը իթաւ մէկէն, զարնեցաւ կապտագոյն ալեաց ու աներենութացաւ:

Բայց ժողովուրդն կը ճանչնար Շամիրամայ մանեակը, որովհետեւ մէջը պագուցած սևագոյն քարին գալստնի զօրութիւն մը կ'ընծայէր:

— Ինչ կ'ընես, թագուհիդ իմ, — գոչեց Քաղցեայն ահարիկ, — Այդ յուռութն որ միշտ պահպաներ էր զեեզ, և միշտ վառաւորն Բագաւորութիւն... .

— Հօն է, խորին անգնոց մէջ, — ընդհատեց թագուհին հանութեամբ. — Միթէ շըսիր, իմաստուն գուշակի, որ հաւատալու է երազոց: Ուրիմն ազդեցութիւն ունեցաւ յերազի նետելու զայն ՚ի ծով, Գնահիմա, և երէ Կ'ուզես ըսել. «Շամիրամայ մանեակն ընկաւ ՚ի ծով». աւելցուր ապա, թէ կը գառնայ հօն ուսկից ելաւ, և ոչ ոք կրնայ որոշել տեղը:

— Ես կը լսեմ, թագուհիդ ամենազօր, թոթովից գուշակն, ծոկլով խոնարհութեամբ. Անտարակոյս Այստուածներն ազ-

գեցին քեզ զայն, և հարկ չէ որ ռամբկն զիտնայ ամեն բան, ուսկից կրնայ չար գուշակութիւններ հանել:

— Գնա ուրեմն, և դարձիր Հայոց թագաւորին քով, կ'ուզեմ՝ որ առողջանայ պատասխն, — ըսաւ եռանդապին: Համբարամ չնորհակալ է իր կամաց մեկնոգին և իրեն օգնողին: Ուզած խնդրէ, միայն թէ ազատէ զինքը մահուանէ:

— Թագուհիդ, ամենազօր, — պատասխանեց Գողգեայն, — մարդս ձեռքէն եկածէն աւելի բանի մը կարող չէ: Կը մատուցանեմ առողջարար գեղեր, և մեծռանգն ազօթիւք կը խնդրեմ Ներեայ օգնութիւնը Եթէ զաղցելու ըլլայ վիրացը ջերմութիւնը, եթէ բանալու ըլլայ վերստին աշքերը ՚ի լոյս, և խօսելով յարնուի որ նետը վեսած չէ հուրծին կարեռ մասուրուն, կ'երգիմ մէկէն գովարանութեան երդ մը առ Յափաննականն, որովհետև վտանգն անցած է: Կ'երթամ ուրեմն, թագուհիդ իմ, հպատակելով ակնարկութեանդ: Միակ վարձք իմ աշխատութեանց, թագաւորութեանդ ծաղկիլը ու րարգաւաճիլը կ'ուզեմ:

Այսպէս ըսաւ ու մեկնեցաւ, մտածելով բայց չի հասկրնապով թէ ինչ կը նշանակէր թագուհիյն յանկարծական աշխատութիւնը, և թէ ինչ պատճառաւ յուռութը ծով նետեց: Հաստ կը փափաքէր իմանալ Համբարամ երազը, բայց ոչ թէ միայն օրինաց հակառակ էր հարցընել զայն իրեն, այլ և կրնար նոյն վայրինին հետաքրքրութեանը պատժին ընդունիլ: Փաղդեայ ըլլայն բաւական չէր ազատելու ՚ի խարազանէ և ՚ի կախադանէ: Ներբովմայ զարմին թագուհու ուրները մնատիապաշտ այլ վայրադ էին, կը վախնային ՚ի Դից, այլ չէին հանդուրժեր Քրիմաց ազատարերան համարձակութեանը, բայց երբ չորից լեզուաց ժողովուրդն և բոլոր Սուուրայ որդիքին ձանձրանալով օտարազգի թագուհուոյն բռնութենէն, հաստատեցին ազգային թագաւորական երկրութեաց ցեղը մը, այն ատեն քրմին, գուշակներն եւ աստղակամյց զօրաւոր ու ահարիս եղան, որ նախ փառաւորեցին և ապա կործանեցին աշխարհիս ամենահին կայսրութեանց զօրաւորը:

Ելաւ Փաղդեայն, թողով զթագուհին ՚ի մուսուրդ խորհուրդս: Նոյն օրուան ու ժամուն մէջ պիտի որոշուէր իրեն բախտոր. Արային կեանքէն կախուած էր իրը: Աւ չէր յիշեր իր թագաւորութիւնը. միտքը չէր գար նետած յուռութը, եթէ ոչ իրը տարակուանաց առարկայ մը, կրնայ ըլ-

լուլ, կ'ըսէր ինքն իրեն, որ անարդ քարի կտոր մը փակէ յինքեսն այդ առասպել լեալ զօրութիւնը, որ ուղղէ զպատակուրս և սահավաք զապագայն:

Ուտնաձայն մը: Հուրբն էր, հաւատարիմ պահապանն, որ կը մանար:

— Ուրեմն. — ազգազիկեց թագուհին, յտն կանգնելով, և ձեռքովը կը ճմէր կուրծքը, որպէս թէ արգելուլ ուղինալով սրտին բարախուում:

— Թագուհիդ իմ, — ըսաւ Հուրբ, — Քաղցեայք կ'երաշխաւորին պատանւոյն կեանքը: Ազատ է վոսանգէն:

— Ազատ է. — խնդրեմ, նորէն կրկնէ, աղաս է:

— Այս փարաւտեցաւ ամեն վախ. — կրկնեց ներցինապետը. — կուրծքին ջերմութիւնը դադրեցաւ, պատանին բացաւ աչքերը և շնորհակալ եղաւ վաղցեայց բարեգութ խնամցըը. բայց լաւագոյն կը համարէ ինչ զարթնուը:

Արդ վերջին խօսքը տրտմեցուց նորէն զշամիրամ և դողաց բոլոր մարմնովը: Բայց ինքը շատուոց վարժեր էր ցաւոց ու արտմութեան. ուստի քանի մը վայրինէն գտաւ նորէն ինք զինքը:

— Շատ լաւ. — ըսաւ նա արիարար շարժելով գլուխը. — վտանգէն ազատելէն ետքը կը սիրէ անշոշտ նորէն ապրիլը, բայց ինչ նայց, ինչպէս եղաւ այն մինչ վաղցեայն այնչափ կը տարակուաէր...

— Թագուհիդ իմ, և ոչ խնդրենք գիտեն, այլ Դից հրաչք մը կը համարին զայն:

Համբարամ ուրիշ բան շըսաւ: Իր փափաքին հասեր էր:

— Ո՛վ Աստարտէ, մայր իմ, ներէ ինձ, — ըսաւ ինքնիրեն: — Նետեցի պարզեց, բայց ազտափացաւ պատահին մնականէ: Դու ևս նոյնպէս չէիր ըներ, եթէ սրտիդ անծանօթ թագաւոր մը սպասէր քեզմէ մահ կամ կեանք:

Եւ երբ պիտի արձըէր հաւատարիմ ծառան, բանակին մէկ գրագիրն ներս մտնալու հրաման խնդրեց: Մտաւ մէկէն:

— Թագուհիդ ամենազօր, — ըսաւ զետին իմոնարէնցով. — գերեաց հաշին ըստ քու հրամանիդ կատարուեցաւ: Այն քիչը մէջ որ բռնուեցան Հայոց թագաւորին հետ կայ մէկ մը որ գասալիք փախած է Աստրայ բանակէն: Հնդիկ մ՛է, և շատերն ճանշան զինքը: ինքն իսկ շուրանար՝ եթէ հարցուի:

— Փաղէկ զիտէ իմ հրամանս. — ըսաւ թագուհին համառօտիւ. — հայկական գերիներն ՚ի ծառապյութիւն, իսկ գտատիթիւններն ՚ի մահ:

— Խրմէ զատ չկաց ուրիշ դասավիք, և պատմիմ կրելէն առաջ կ'ուզէ ներկայանալ թագուհւոյդ, ի նշ հաւատոք ընծայելու է ըսածին չեմ գիտեր. բայց կ'երդնու որ ունի մեծամեծ գաղտնիք, զորոնք Աքքատից թագուհւոյն միայն կրնայ յայտնել:

Համիրամայ սիրոը ննելուեցաւ գրագրին պատգամաւորութեանը վրաց: Զախորդ գուշակութիւն: Եկըսան արդեօք յուռութին կորսածան վեասակար հետեւանքը:

Թագուհին քիչ մ'ատեն կեցաւ լոիկ, մոտածելով ու հարցընելով ինքն իրեն թէ ինչ պիտի ըսէր ոյդ մարդն: Արդեօք վատարտութեամբ մահուանէ կը վախնար,

և պատճառանք մը կը փնտուէր երկարելու իր կեանքը, Այլ ոչ. գասալիք մ'է, ձեռքը զէնքով բռնուած, Արային քով. գուցէ ծըմարիտ էր ըսածն թէ մեծամեծ գաղտնիք ունի յայտնելիք: Բայց ինչ տեսակ գաղտնիք, արդեօք Հայոց թագաւորին կը վերաբերէին, և իրեն Բարելոնէն փախըստանը, որով թէ ինքը և թէ իր թագաւորութիւնը այդ խեղճ վիճակին հասեր էին:

— Թող դայ, — ըսաւ թագուհին, կը սպասեմ իրեն:

Կը շարունակուի:

